

ՄԻՃՐԱՆ Խ. ԹԱՊԱԳԵԱՆ

ՀԱՅՈՑ ԳՐԵՐՈՒ ԳԻՒՏԸ

(412 - 1912)



ՏՐԱՄԱԿՕՍՈՒԹԻՒՆ

1500 ԱՄԵԱՅ ՀԱՄՁԳԱՅԻՆ ՄԵԾ ՅՈՒԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻ

Դիրս նշանագրոց
Հայաստան ազգին հաստատել
Կորիւն



Կ. Պօլիս — Պալաք

1913

Ֆեշիշեան Տպարան

2001.

003

թ-24

ՀԱՅՈՑ ԳՐԵՐՈՒ ԳԻՒՏԸ

(ԿԱՅ - 1913)

→→→→→

ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ

1500 ԱՄԵԱՅ ՀԱՄԱՁԳԱՅԻՆ ՄԵԾ ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ



„Փողովուրդ մը որ իր ծո-
“ցեն այնպիսի մարդիկ ծնած
“է (մտքի հոկտեմբեր) եւ զանոն
“իր դիւցազները կը յարգէ,
“որչափ թէ անոնց օրինակին
“հետեւի, անկառելի է որ խ-
պառ “ի սպոռ ջնջուի, որչափ
ալ” Թուրք, Թուրք, Թարբար,
“Պարսիկ եւ բոլոր մեծ պե-
“տուրիւնները հակառակ ըն-
“լան անոր:”

ՏՈՔՔ. ՅՈՎ. ՄԱՐԿՈՒԱՐՏ

Ա Ն Զ Ե Ր


Աւանդութիւն

ՎՐՈՅՑՐ

Բանասիրութիւն

ՆՈՐԱՅՐ

ՀԱՅՈՑ ԳՐԵՐՈՒ ԳԻՒՏԸ



ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ



ՎՐՈՅՔ —

ՆՈՐՄԵՐ —

Աւանդուրիւնք կը ներկայացնէ

Արդի բանափրուրիւնք



(Նորայր թաղուած իր մատենագարանի ցիր
ու ցան կուտակուած գիրքերուն մէջ՝ կը հետա-
զոտէ Հայոց Գրերու գիւտին վրայ գըր-
ուած նորագոյն ուսումնասիրութիւնը երբ յան-
շարծ իր բարեկամներէն մին՝ Պ. վրոյր ներս կը
ժոնէ քրքջաճայն խնդալով։)

ՎՐՈՅՔ (Քրքիջով), բարե՛ւ, Պ. բանասէր-բա-
նաստեղծ, առ ի՞նչ մեծ ու անակնկալ յայտ-
նութիւններ ըրեր էիր «Հայոց նշանագրերու
Գիւտը» ընդարձակ ուսումնասիրութեանդ մէջ։
Եիտակը կը ծափահարեմ այն նորածին հան-
շարը, որ ամէն բան կը ժիտէ, իբրև նորածին
Պատան մը։

ՆՈՐԱՅԻՐ.— Դեռ Աստուծու բարին չըսած,
հեգնութեանց կարժը սկսար քակել, սակայն հեգ-
նելէ առաջ արդի փորձառական դրութենէն
երբեք չհեռանալով դիտելու էիր Հայ անց-
եալին յիշատակարանները, որոնք հեգնանքով
չեն խօսիր, այլ սուր դիտողութեամբ։

ՎՐՈՅԻՐ.— Խնդրեմ, Պ. բանասէր, ձեր խօ-
սածներէն դեռ բան մը չկրցայ հասկնալ, արդ-
եօք ի՞չ ըսել կ'ուզէիք։

ՆՈՐԱՅԻՐ.— Աւանդապաշտ պարոն, մատե-
նագրական ծանր խնդիրներու վրայ, թէե, ուեէ
հաստատական պատասխան տալ դժուար է, բայց
իրողութեանց համեմատական ուսումնասիրու-
թեամբ կարելի է այդ անել ճամբէն դուրս
գալ։

ՎՐՈՅԻՐ.— Եթէ այդ «անել ճամբան» Հայոց
գրե՞րն ըլլան, կարծեմ առանդութենէն դուրս
ուրիշ ճամբայ որոնել աւելորդ է։

ՆՈՐԱՅԻՐ.— Սիրելիս, արդի բանասիրու-
թիւնը աւանդութիւններն ալ կը զտէ, տե՛ս
ի՞նչպէս բազգատութեան կը դնեմ Ս. Մեսրոպի
աշակերտին և կենսագրին՝ կորիւնի հետ, Ղազար
Փարպեցին և աւանդապաշտներուդ կուռքը՝
Մովսէս Խորենացի Պատմահայրը։

ՎՐՈՅԻՐ (լուրջ).— Հիմայ, թողով այդ ա-
մենը, զիս կրնա՞ս համոզել թէ Հայոց Գրեւու
գիւտը ի՞նչպէս եղած է։

ՆՈՐԱՅԻՐ. — Թէե կը խոստովանիմ թէ՝ Գրոց գիւտի պատմութիւնը դեռ վերջնականապէս լուսաբանուած չէ, ո՛չ Հայ բանասէրներէն և ոչ իսկ եւրոպացի հայագէտներէն, բայց Հայ պատմութեան մէջ ցրիւ գտնուած վկայութիւններէն եղրակացութեան մը յանգիլ դժուարին չէ։

ՎՐՈՅԻՐ (բարկութեամբ). — Եղբա՛յր, Հայ աղփարետներու սկզբնական արմատը գտնուած է։

ՆՈՐԱՅԻՐ. — Թէե Հայ աղփարետներու ըստ կը զբնական հիմը մթութեան մէջ ծածկուած կը մնայ դեռ, բայց հետաքնին աչք մը կը բաւէ համոզուելու համար թէ՝ Հայոց Դրետը Ա. Մեսրոպայ մտքին ծնունդն են։

ՎՐՈՅԻՐ. — Դարձեալ բան մը չկրցայ հասկընալ, եղբայր, պարզ խօսէ որ սա մեր ազնիւ հանդիսականներն ալ բան մը կարենան քաղելձեր թանկագին քննութիւններէն կամ պիտի ըսէի, գիւտերէն, որոնք «Հայ Գրոց Գիւտի հաղար հինգ հարիւրամեակ»ի պատկը պիտի ըլլան, կարծեմ (հեգնօրէն)։

ՆՈՐԱՅԻՐ. — Թէեւ որոշ աւանդութիւն մը չկայ Հայ գրերու ծագման մասին, բայց հիմնուելով Հայ և օտար գիտնականներու հաւանականագոյն ենթադրութեանց վրայ և միաժամանակ բնաւ չշեղելով մեծ վարպետի կենսագիր կորիւն պատմագրէն, պիտի ջանանք որոշ եղրակացութեան մը յանգիլ։

ՎՐՈՅՔ. — Հայ աղփարետքի ծագումը ասուրակա՞ն է թէ յունական և եթէ այս երկու աղփարետներէն և ոչ մէկն է, ընդունի՞նք զանոնք բացարձակ Մեսրոպեան։

ՆՈՐԱՅՔ. — Լագարդ, Հիւբշման, Գարդ Հառւսէն և Լեպսիոս Մաշթոցեան նշանագրերու հիմկ'ընդունին Յունարէնը։ Ասոնցմէ առաջինը Լագարդ Հայ Գրերը ճոխացած կը նկատէ խպտական չորս տառերով Ճ. Վ. Զ. ինչպէս նաեւ Ասորի Յ. Ծ. նշանագրերով, մինչ Վ. ուրիշ գերչէ, այլ ի-ի կրկնումը, ինչպէս Ռ, Ծ-ի, Ղ, Լ-ի, Խակ Տոքթ. Յովսեփ Մարկուարտ Հարաւային-Հայաստանի մէջ բնակող Դանիէլ Ասորիին կը վերագրէ Հայ գրերու գիւտը և սակայն միւսեւ գեսաբնակ Դանիէլ Ասորիէն տարբեր մէկն է, որ ներկայ է եղեր Ս. Սահակայ գումարած 410-ի ժողովին։

ՎՐՈՅՔ. — Հա՛, ասանկ գրերով խօսէ որ, խելքս բանի մը պառկի։

ՆՈՐԱՅՔ. — Աւանդապաշտ բանասէր, պահ մը մէկդի թողլով կատակը, եթէ խնդալ կ'ուզես Սուտ Խորենացին կարդա՛, ինծի կրնայի՞ր ըսել թէ՝ Դանիէլեան կոչուած նշանագրերը Դանիէլ Ասորիին հնարա՞ծն էին թէ աւելի հին շրջանի մը գիւտն էին։

ՎՐՈՅՔ. — Ոչ թէ Դանիէլի հնարածն էին, այլ թէ անոր քով պահուած էին իրեւ հին

Հայոց նշանագրերը, դրս մեր գրասէր թագաւորն Վուամշապուհ Ս. Մեսրոպի խնդրանքով բեցրել տուաւ Վահրիճ անուն մէկու մը, անշուշտ պալատականի մը միջոցաւ:

ՆՈՐԱՅԻ. — Ս, Մեսրոպ Հայ աղփարետքն կրցա՞ւ կազմել անոնցմով:

ՎՐՈՅԻ. — Ոչ, բայց ստուգելու համար եւ լու անձամբ գնաց Եղեսիա Դանիէլ Ասորի եպիսկ.ին մօտ, որ իր անկարողութիւնը անկեղծօրէն խոստովանելով հանդերձ՝ ըստ մեր պատմահօր (Խորենացի) Պղուտոսի միջնորդութեամբ յղեց զայն Սամոս Հելէն նկարչութեան քաջ-հմուտ Հռովիանոսի, որ դեռ նոր մեռեր էր:

ՆՈՐԱՅԻ. — Նախ Սամոս ուր, Սամոսատ ուր, ահա Խորենացի տեղագրութիւնը այդքան կը հասկնայ. սիրելիս, եթէ կը բաղձաս բանասիրութեան տաճարէն ներս մտնել, կարդա՝ Դարրիրիէրի հակախորէնեան ուսումնասիրութիւնները «Աղբերք Մովսէսի Խորենացւոյ» մասաւ մասաւ մաթիթամներու դարը անցած է ա'լ:

ՎՐՈՅԻ. — Դուն չե՞ս հաւտար Մովսէս Խորենացւոյ պէս ստուգապատում, ճարտասան, բանաստեղծ մեծ պատմաբանի մը, կուրանա՞ս Հայ հերսգոտին փառքը:

ՆՈՐԱՅԻ. — Խնկելի է անոր յիշատակը իրեւ ճարտասան և մեծ քերթող, արժանի դողլթան երգիչներու կամ վիպասաններու փառքին:

վիպասան մըն է այն և ո՛չ թէ պատմաբան, որ
ոսկեղարէն դարեր վերջ (Ը. Թ. թ.) ծնած է ըստ
արդի քննութեանց:

ՎՐՈՅԻ. — Ժխտելով բան մը չենք շահիր,
այլ հաստատելով:

ՆՈՐԱՅԻ. — Հայ հերոդոտը Բիւզանդ Փաւս-
տոսն է կամ աւելի ճիշդ պիտի ըլլար զայն
խմբագրող և Ս. Մեսրոպայ վարուց միակ պատ-
միչ՝ Կորիւն Աքանչելին է:

ՎՐՈՅԻ. — Ես նշանախեց մը իսկ չեմ զո-
հեր եւրոպացի կամ Հայ հայագէտներու իմաս-
տակ ենթագրութիւններու օդային սեղանին
առջեւ:

ՆՈՐԱՅԻ. — Խնդրեմ, մեր խնդրէն չը շե-
ղինք, Դանիէլեան նշանագրերը Ե՞րբ հնարուե-
ցան և մինչև Ե՞րբ տեւեց անոնց գործածու-
թիւնը:

ՎՐՈՅԻ. — Կ'ուղե՞ս որ Հայոց գրերու հնու-
թեան նկատմամբ հայ և օտար աղբիւրներ
վկայութեան բերեմ:

ՆՈՐԱՅԻ. — Պայմանաւ որ մասալ չըլլան
անոնք, և կամ Խորենացւոյ բառով «անբաւ
զրուցած մատեանիք» չըլլան:

ՎՐՈՅԻ. — Հ. Խնձէճեան, Մկրտիչեան, Խո-
Յարութիւնեան, ասորական, պարսկական և յու-
նական գրերու գործածութենէն շատ առաջ՝
կ'ընդունին Հայ սեպհական գիր մը, որ վաղեմի

գրականութեան մը ծնունդ տուած է, մինչ վենետիկեան բանասէր Հ. Սարդսեան Գ. կամ Դ. գարուն յարմարցուած կը կարծէ:

ՆՈՐԱՅԻ. — Ես մասալ մտիկ ընելու դլուխ չունիմ, եթէ ունիս Հայոց գրերը՝ մասնագիտութիւն ընող հեղինակ մը, մէջբեր անոր մէկ համոզկեր հատուածը, որ ամէնքս ալ համոզուինք ու խընդիրը ճակտիդ շուրջ դափնի մը բոլորելով փակենք:

ՎՐՈՅԻ. — «Հայոց գիրի գիւտ» ով մասնաւորապէս կը զբաղի իս. Յարութիւնեան, որուն կարծիքով հին հայկական գրի ծագումը և գործածութիւնը կ'իյնայ նոյնպէս կռապաշտական շրջանին. կը գրէ «Ամէն կրօն առանձին քաղաքակրթութիւն մըն է և սերտօրէն կապուած է գրի ո՛ր և է տեսակի մը հետ։ Զնջուելով կրօնը, կը չնջուի նաեւ այդ քաղաքակրթութիւնը ու գիրը եւն.»։ Այդպէս է եղած Հայոց վաղեմի գրին համար, զոր Պարսիկ, Ասորի և Յոյն վտարած են և կամ խսպառ բնաջինջ ըրած։

ՆՈՐԱՅԻ. — Փոխանակ այսքան յոգնելու ըսէիր թէ Դանիէլեան գիրը հնարուած է Քրիստոսի երկրորդ դարէն առաջ և կուսաւորչի ժամանակ ոչնչացուած է, (Դ. գարը) Քանի՞ գրէ բաղկացած էր Դանիէլեան այբուբէնը։

ՎՐՈՅԻ. — Թէեւ ժամանակակից պատմիչները բան մը ըսած չեն այս մասին, սաշափ

միայն կը գրեն թէ՝ Դանիէլեան գրերը անբաւական էին Հայերէն գրելու համար. ինչպէս կը գրէ Կորիւն «իսկ իբրեւ ի վերայ հասեալ թէ չեն բաւական նշանագիրքն՝ ողջածել զսիւզոբայս և զկապս Հայերէն լեզուոյն» (Կոր. էջ 9):

ՆՈՐԱՅԻՐ.— Հա՞պա 22 թիւը ո՞վ հնարեց:

ՎՐՈՅԻՐ.— Վարդան պատմիչ է որ առաջին անգամ կը դնէ 22 թիւը, Վարդանագիրքը՝ 17, Դաւիթ Անյաղթ փելիսոփան՝ 24, Ասողիկ և Ռակեփորիկ, Կայսերաց Գիրք՝ 29 կը նշանակեն:

ՆՈՐԱՅԻՐ.— Աս ի՞նչ լարիւրինթոս է, պատճա՞ռ-կորիւն և Ղ. Փարպեցի կը լուեն. իսկ Խորենացի «քաջ հմտացեալ ի Դանիէլէ, կարգեալ ըստ ձեւոյ օրինակի յունականին զվազնջուց գրեալ նշանագիր տառից (Խոր. Գ. ԾԲ.)»:

ՆՈՐԱՅԻՐ.— Անոնք որ 22 կը նշանակեն Դանիէլեան նշանագրերու թիւը՝ ասորական ծագման կուսակից են, ինչպէս Վարդան պատմիչ. իսկ անոնք որ 24 թիւը ցոյց կուտան մեզի, յունական գիրերը թուով 24 ըլլալով՝ յունական ծագման կողմն են. ինչպէս Մովսէս Խորենացի և Դաւիթ Անյաղթ:

Ստուգիւ, եթէ Ասորերէն և Յունարէն գրերը բաղդատենք, կը տեսնենք որ Ասորին ունի 5 տառ, որ կը պակսի Յունարէնի մէջ, և եօթն տառ, որ Յունարէնի մէջ կան, բայց կը պակսի Ասորերէնի մէջ:

Յունարէնը ունի ε, η, ο, π, υ, ω: Բայց
կը պակսին Ասորերէն հինգ տառերը Այսպէս եթէ
Յունարէնի աւելի 7 գրերը աւելցնենք Ասորե-
րէն 22ին վրայ, կ'ըլլայ 29. կամ Ասորերէնի մէջ
աւելի գտնուած 5 գիրերը աւելցնենք Յունա-
րէնի 24ին վրայ, դարձեալ կ'ունենանք 29, ու
ըսվ կը լուծուի առեղծուածը:

ՎՐՈՅՑ. — Եօթը Զայնաւորներուն վրայ ի՞նչ
կարծիք ունիս:

ՆՈՐԱՅՑ. — (ա, ե, է, ը, ի, ո, ւ) Ըստիս
անկարելի է որ գոնէ ա մայր ձայնաւորը չի
գտնուէր Հայ վաղեմի նշանագրերուն մէջ, ըլլայ
այն յունական, ըլլայ այն ասորական: Դիտելի
է որ, Դանիէլեան նշանագրերը 22 չէին, այլ 29:

Վարդանագիրքն է-ի մասին կը գրէ «զի
է գիր կայր յԱսորւոյն» դարձեալ և ասեն թէ
ալփոյն Ասորւոցդ կայ, է՞ր չառնուին»:

ՆՈՐԱՅՑ. — Հայ այբուբենը այնպիսի գրեր
ունի որ, ոչ յոյնը ունի և ոչ ալ ասորին, ինչ-
պէս են Յ, Ճ, Յ. իսկ այսօր, ըստ Հրաչեայ Ա-
ճառեան բազմավաստակ Հայ լեզուաբանին, լեզ-
ուաբանօրէն ապացուցուած է թէ՝ Հայերէնի
մէջ ը, է, ի, (Ժ, Ճ, Հ, Ճ, Յ,) ձայները արդէն
Բ-Գ գարուն գոյութիւն ունէին, թէեւ լեզուա-
բանօրէն լուսաբանուած չեն ւ, Ղ, Շ, Ո, Փ,
տառերը Ահա թէ գիւրին կարծուած Հայե-
րէնը ի՞նչ կնճիռներ ու առեղծուածներ ունի
իր մէջ:

ՎՐՈՅՔ. — Պատկանեան՝ Հայ Գրերու ծառումը արամէական կամ իրանեան կ'ընդունի. իսկ գրերուն իբրեւ որոշ թիւ կ'ընդունի 26 թիւը. ճի՞շդ է:

ՆՈՐԱՅՔ. — Եթէ կարծիքներու շարքը քակել սկսիմ շատ կ'երկարի ու միանգամայն կը կնճռոտի. — Այսպէս:

Լանգլուա Վարդանագիրքին զաւեշտ գրչին հետեւելով Դանիէլի գրերը ասորական կը նկատէ և թէ թուով 17. Լազարդ՝ հին գրերը կը նկատէ 22, որոնք են ա, բ, դ, դ, ե, զ, է, թ, ի, կ, լ, մ, ն, պ, ռ, ս, տ, լ, ւ, փ ք, պակասորդ մասը յետոյ աւելցուած է:

ՎՐՈՅՔ. — Արդեօք սիրած, պաշտած Հիւրշմանդ ի՞նչ կարծիք սւնի. կարծեմ վերեւ ըսիրթէ՝ Վարդան պատմիչի հոչակաւոր 22 գլուխը. Յունարէն էին:

Ուրեմն անիկա ալ կ'ընդունի առանց հաշուելու սակայն ψ և օ Յոյն տառերը. սակայն Դանիէլեան գիրն էր որ Յունարէնի վրայ կերտած էր. Հիւրշման կ'ընդունի իբրեւ Դանիէլեան տառեր — ա, բ, դ, դ, ե, զ, է թ, ի, կ, դ, մ, ն, շ, պ, ռ, ս, տ, լ, ւ, փ, ք:

ՎՐՈՅՔ. — Հա՞պա միւս տասներկու հատը.

ՆՈՐԱՅՔ. — Վարդան պատմիչի կարծեօք կը պակսէին ը, ժ, լ, խ, ծ, հ, ձ, ճ, յ, շ, ջ, վ, ի, ց:

ՎՐՈՅՑՐ.— Ուրիշ կարծիքներ կամ սնամէջ վարկածներ ալ կա՞ն դեռ:

ՆՈՐԱՅՐ.— Հ. Աղայեան Հայ Գրերու ծառամբ ասորա-պարսկական կ'ընդունի՛ Այդ Ասորա-պարսիկ գիրերը թուով 22 են:

ՎՐՈՅՑՐ.— Աղայեանի երազով Ս. Մեսրոպի ստեղծած գիրերը որո՞նք են:

ՆՈՐԱՅՐ.— ը, ս, ձ, ճ, ռ, ց:

ՎՐՈՅՑՐ.— Ֆր. Միւլէր կարծեմ միամտութեան մասին զիս ալ կը գերազանցէ:

ՆՈՐԱՅՐ.— Միւլիս, ծանրախոհ եղիր, Միւլէր ինչ որ ալ ըլլայ գիտնական մըն է, փոյթչէ թէ Հայ գրերու մասին, նախ՝ Ասողիկի, յետոյ Վարդանի տուած թիւը կ'ընդունի, կը շեշտէ թէ Հայ գիրը սեմական է, և իրաւամբ Պալմիրական գիրն է այն 22 տառերէ բաղկացած:

ՎՐՈՅՑՐ.— Ս. Մեսրոպ այդ աւանդավիպական ժաման երկու թիւին վրայ իր ստեղծագործ հանճարէն գի՞ր մըն ալ չաւելցուց:

ՆՈՐԱՅՐ.— Մտի՛կ ըրէ որ, Միւլէրի կարծիքը լրացնեմ. Ս. Մեսրոպ նախ՝ կ'աւելցնէ 7 բաղաձայն և յետոյ 7 ձայնաւոր, որով Ս. Մեսրոպ միայն 14 գրերու հեղինակ կը թուի ըլլալ:

ՎՐՈՅՑՐ.— Բայց Միւլէր, չըլլայ որ նորէն կարծիք փոխէ, որովհետեւ այս Հայագէտը բանասէրներուն Գամելիոնն է, որ միշտ կարծիք կը փոխէ:

ՆՈՐԱՅԻ. — Ուրեմն կարդացեր ես Միւլէրը ծայրէ ծայր, անշուշտ դիտակ ես որ, հուսկ ուրեմն դարձեալ փոխելով իր կարծիքը, կ'ընդունի 20 դիր միայն:

ՎՐՈՅԻ. — Դեռ ուրիշ կարծիքներ ալ, եթէ կան, շարէ՛, որովհետեւ շատ հաճելի են:

ՆՈՐԱՅԻ. — Հ. Սարգսեան կը կարծէ թէ Դանիէլեան այբուբենը եղեսիոյ դպրոցին դործն էր, Գ. կամ Դ. դարուն յարմարցուած Ասուրիի մը կողմէ և թէ ասորական կամ խպտական աղփարետքին յարմարութեամբ:

ՎՐՈՅԻ. — Վերջապէս կարծիք մըն ալ ասէ, Գարագաշեան ի՞նչ կը խորհի այս մասին:

ՆՈՐԱՅԻ. — Մատաթիա Գարագաշեան Մ. Խորենացւոյ 7 ձայնաւորներուն վրայ հիմնուելով՝ կ'ըսէ թէ՝ Դանիէլեան այբուբենն էր «անշունչ և անկենդան այբուբէն մը բաղաձայններէ կազմեալ, ո՛չ անծանօթ սակաւ դրագիտաց, նոցին իսկ սահակայ և մեսրոպայ և նոցայոցն, որոնց տուաւ Մեսրոպ շունչ և կենդանութիւն մուծանելով Յունաց ձայնաւորներն»:

ՎՐՈՅԻ. — Սա Տոքթ. Տաղաւարեան էֆէնտին որ նշդրակը թողած բանասիրութեան Մուսային ետեւէն կը վագէ, ի՞նչ կարծիք ունի:

ՆՈՐԱՅԻ. — Տոքթ. Տաղաւարեան իր «Մագումն Հայ Տառից»ին մէջ իսահակ Յարութիւնեանէ բնաւին չի տարբերիր: Նախ՝ Հայ սեպա-

գեր գրականութիւն մը կ'ընդունի, յետոյ Փիւ-
նիկեան ազդեցութեան տակ, Հայ Երկրորդ գրա-
կանութիւն մը մինչեւ Լուսաւորիչ, որ հրոյ
ճարակ ըրաւ այդ հոյակապ գրականութեանց
բոլոր յիշատակարանները, գրքերը, և թէ հին
Դանիէլեան գրերը Փիւնիկեան ծագում ունէին
թուով 22:

Ա, բ, գ, դ, է, վ, զ, հ, թ, ի, լ, մ, ն, շ, ռ, պ,
ք, ը, ս, տ: Մնացեալ տառերը կ'որոշուէին կէ-
տերով և նշաններով, որոնք Մեսրոպի ձեռքը
չհասան:

ՎՐՈՅՑՐ.— Մեր Մովսէս Խորենացի պատմա-
հօր գրի գիւտի առթիւ, նկարագրած երազը կամ
տեսիլքը ի՞նչ է:

ՆՈՐՅՑՐ.— Խորենացիի յերիւրանք մըն է,
բայց այս անգամ ունի իր մէջ ճշմարտութեան
լուսեղէն արմատը, Ս. Մեսրոպի ինքնուրոյն ըս-
տեղծագործութեան համոզման քերթողական
ըմբռնումն է այն:

ՎՐՈՅՑՐ.— Մեր պատմահայրը կը գրէ. «Առ
նա (իմա՛ Հռուփանոս) երթեալ. Մեսրոպայ և
յայսմ եւս անշահ մնացեալ, յաղօթս ապաւինի,
և տեսանէ ո՛չ ի քուն երաղ և ոչ յարթնու-
թեան տեսիլ, այլ ի սրտին գործարանի երե-
սութացեալ հոգւոյն աշաց, թաթ ձեռին աջոյ
գրելով ի վերայ վիմի, (ձեռագիր մը կը յա-
ւելու. ա, ե, է, ը, ի, ո, ւ) զի որպէս զհետս ի

ձեան ընկալաւ քարն զկուտեալ գիծս: Եւ ո՞չ
միայն երեւութացաւ, այլև հանգամանք ամեւ-
նայնին որպէս յաման ինչ ի միտս նորա հա-
ւաքեցաւ: Եւ յարուցեալ յաղօթիցն եստեղձ
զնշանագիրս մեր հանդերձ Հռուփանոսիւ կեր-
պաճեեալ զդիրն Մեսրոպայ առ ձեռն պատրաստ
փոխադրելով զհայերէն ամութայսն ըստ ան-
սայթաքութեան սիւղոբայիցն հելլենացւոց:»


ՆՈՐԱՅԻ: — Այսու Դանիէլեան, արամէա-
կան, պալմիրական, պարսկական, ասորական,
փիւնիկեան կոչուած գիրերը, Հայ հնչիւնները
արտայայտելու անբաւական ըլլալնին ի վեր հա-
նելով՝ Ս. Մեսրոպի յաւէտ համբուրելի ճակ-
տին կը բոլորէ Հայոց գրերու հեղինակի այն
անմահ գափնին, զոր Ղ. Փարապեցի ի զո՞ւր կը
ճգնի, տեսակ մը գրական խարդախութեամբ
խլելու տալ Ս. Սահտկայ, ամէն առաւելութիւն
տալ հայրապետին: Թէեւ 15 գարեր ալ չկրցան
գեռ շորթել Ս. Մեսրոպի Դափնին, որ մեծ
Հացեկացիի քրտինքովը աճած էր, որուն խոր-
հըրդաւոր հովանին անհունօրէն կը տարածուի
համասփիւռ հայութեան վրայ, առանց որուն
Հայ անունը թանգարաններուն մէջ պիտի կա-
րենային գտնել...: Մէկ խօսքով մեր գոյութեան
կոթողներն են Հայ Գրերը, ատաղձը կամ թէ
նիւթը ո՞ր լեռնէն գայ, կը կորսնցնէ իր ինք-
նութիւնը, քանի որ արուեստագէտը իր հո-
գին է որ կը պատկերացնէ հոն:

ՎՐՈՅՑԻ. — Խնդրեմ, շարունակէ մի՛ ընդհատեր:

ՆՈՐԱՅՑԻ. — Հայոց գրերը ասորական, յունական կամ արաբական ասորա-պարսկական, արամէականէ ծնած պահլաւական մէկ խօսքով թէ իսկ ուզգարիչնեան գեռ չուսաբանուած առուններով ալ յորջորջուին (Դանիէլեան գրերը,) չպիտի կրնան խախտել սա ճշմարտութիւնը թէ՝ Ս. Մաշթոց Հայ բաղմաբաղաձայն լեզուին նկարագիրը և կամ հոգին տուաւ այն գիրերուն համեմատական ձեւափոխութեամբ:

ՎՐՈՅՑԻ. — Ուրեմն Հայոց գրերուն մէջ օտար աղբիւրներ շատ կան:

ՆՈՐԱՅՑԻ. — Բատ մեզ, օտար ծագումը հիմնուած է Կորիւնի «յայլոց գպրութեանց թաղեալք և յարուցեալք դիպեցան» խօսքէն, որ առհասարակ հասկցուած է մեր մէջ, թէ այդ գրերը ուրիշ անգամ ալ փորձուած և իբր անյարմար թողուած էին: Իսկ ոմանք ալ ի հակառակէն, թէ այդ գրերը ո՞չ Յոյն, ո՞չ Ասորի և ոչ ալ Պահլաւ ծագում ունէին, այլ հին, արշակունեան Պահլաւերէնէ, որուն գործածութիւնը դադրած էր 272է ետք: Դեռ աւելին կայ, այս այբուբէնը շատ կը նմանի եղեր քաղղէականին, թերեւս, այս իսկ է պատճառը Դանիէլի քով գտնուելուն (!!!): Դանիէլ սոյն Արշակունեան Պահլաւ այբուբէնէն հանելով Հայ գրերը լրկեց Մեսորոպին:



ՎՐՈՅՔ. — Եղբայր, ֆրանսացի, անգլիացի, մա՞նաւանդ գերմանացի դիտնականներ դլուխ-նին կը պայթեցնեն Հայ գիրն ու անոր ծա-գումը հասկնալու համար ու մենք՝ որ այդ գրե-րուն ազատեալներն ենք, տղու մը պէս կը հաս-կնանք այբբէն գիմը ու տղու պէս ալ ան-գէտ կը մեռնինք:

ՆՈՐԱՅԻ. — Բաւական է որ... Ա. Մաշխոցի ստեղծագործ Աջին գրոշմով վերածնած են ա-նոնք. ուստի յամենայն դէպս հայկական են:

ՎՐՈՅՔ. — Ուրիշ աւելի՛ նոր կարծիք մըն ալ կա՞յ արդեօք:

ՆՈՐԱՅԻ. — Թէ Ա. Մեսրոպ ո՛չ թէ գիր կը փնտռէր, այլ գիրք. այն ալ ասորատառ կամ յունատառ և կամ պարսկատառ ո եէ գիրք, որուն լեզուն անպայման հայերէն ըլլար:

ՎՐՈՅՔ. — Շատ ալ հաւանական է որ Ա. Մեսրոպ գիր չէր փնտռեր, այլ Հայ լեզով, օտար տառերով գիրքեր. բայց գտա՞ւ.

ՆՈՐԱՅԻ. — Եւ ո՛չ իսկ մէկ տող.

ՎՐՈՅՔ. — Ուրեմն, օտար տառերու միջո-ցաւ Հայալեզու գրականութիւն չկա՞յ ու չ՛ ե-ղած մեր մէջ:

ՆՈՐԱՅԻ. — Բաղմաբաղաձայն Հայերէնը իր ձայնաբանական անբաղդատելի կնճռոտութիւն-ներով Ասորի Դանիէլ մը չէր կրնար արտայայ-

տել։ Այս Հայածին հանճարի մը գործն էր այն ՎՐՈՅՑ. — Հարկաւ .

ՆՈՐԾՅՑ. — Այս բազմապիսի ենթագրութեանց քաօսը մէկ կողմ թողլով, ես սա ճշմարտութեան կը հաւտամ թէ՝ Դանիէլեան այբուբենը չունէր Հայերէն լեզուին յատուկ ճայները և այս իսկ պատճառաւ մէկ կողմ նետուեցաւ Ս. Մեսրոպի կողմէ։ Ստեփաննոս Մալխասեան՝ բեղմնաւոր Հայագէտն կը շեշտէ. — Եթէ Դանիէլեան դրերը պակասաւոր և Հայերէն լեզուի անյարմար էին, կը նշանակէ թէ Հայերէն լեզուին տառերը չէին :

ՎՐՈՅՑ. — Պ. Բանասէր, երանելին Մեսրոպի խնկելի յիշատակին առջեւ՝ Հայ անհատին համար, նիւթն ու տարածութիւն կը պարտուին կարծես, ու Մեսրոպներու և Սահակներու Պանթէոնը և կամ համայնադից մեծ տաճարը դեռ այսօր, ո՞հ, այն ալ 1500 տարի վերջ կը հիմնուի ի ոփիւոսաշխարհի տարածուած Հայութեան գիտակցութեան մէջ, որուն հրաշափառ արտայայտութիւնն է այս 1500ամեայ աննախընթաց մեծ Յորելեանը, որուն հերոսապետն է Ս. Մեսրոպ. իսկ իր Անպարտելի Գունդն են Խրաստեղծ Դիւրերը, որոնցմով կրցաւ պաշտպանել ընդդէմ օտար հոսանքներու Հայ առանձնայատկութիւնը։ Ս. Մեսրոպ համաձուլուելու վտանգէն աղատեցմեզ։

ՆՈՐԾՅՑ. — Մէն մի գիր իր մէջ ունի եւ

րանլի Մեսրոպի սրտէն կայծ մը, հայկական աչքերէն՝ արցունք մը, շրթներէն՝ համբոյր մը, հոգիէն՝ աղօթք մը և միտքէն թռիչք մը. իսկ ամբողջութեամբ Հայ գեղապանծ և մեծագանձ լեզուն, գրականութիւնը և հետեւաբար բովանդակ ազգութիւնը կը բովանդակեն:

Ես կ'աւելցնեմ թէ իւրաքանչիւր գիր օտար աւերիչ հոսանքներու դէմ ցցուած անխախտ թումբ մըն է, աշխարհի որ կողմէն ալ ըլլայ այն. ՎՐՈՅՑՐ.— Պ. ՆՈՐԱՅԻ սանձէ՛ Պէքասդ, ու ինծի որոշակի ըսէ թէ՝ Դանիէլեան նշանագրերը մեր Ե. գարու Հայերէնին կը յարմարէի՞ն թէ ոչ:

ՆՈՐԱՅԻ.— Սիրելիս, Դանիէլեան գրերը ոչ ոսկեղէն գարու Հայերէնին և ոչ իսկ նախորդ գարերու լեզուին կը պատշաճէին, պարզապէս բնա՛ւ Հայերէն գիր ո՛չ կար և ոչ ալ եղած էր և հետեւաբար սոյն 1500 ամեակի համազգայնօրէն պաշտելի ու անմահ Յորելեարն՝ Ս. Մեսրոպն էր միակ հեղինակը գլուխ գործոց ՀԱՅ ԳՐԵԲՈՒԽՆ:



Ե Օ Թ Ն Չ Ա Յ Ն Ա Ի Ո Ր Ն Ե Ր



Ա Ն Ձ Ե Ր

<i>Ա.</i> —	Անահիս
<i>Ե.</i> —	Երուանդուհի
<i>Լ.</i> —	Լզինէ
<i>Ռ.</i> —	Ըղձանոյշ
<i>Ի.</i> —	Իմասնուհի
<i>Ո.</i> —	Ոզուհի
<i>Կ.</i> —	Վեհանոյշ
<i>Վ.</i> —	

Ա. ՏԵՍԱՐԱՆ

(Տեսարանը կը ներկայացնէ շքեղ բեմ մը,
ուր Ա. Մեռոպի մեծագիր պատկերը դրուած
է: Այդ ծաղկապսակ պատկերին առջեւ կարգաւ
շարուած են եօթը Զայնաւորներն ճերմակ
տարագով:)

Ա.— Աստուած իմ ինչ դեղեցիկ Տօն մըն է այս,
(Կերազէ) Ահա՛ մեծ Առլըն, Մեծ Ուսուցիչն
առաջին—
իր սաներով կ'անցնի ուրախ, մինչ Աջին՝
Կանդնած է ՅՈՅՈՆ իբր հրեշտակ, ոչ ու Այս

Ա. — (Սթափելով իր տեսիլքէն)

Արաքսն եմ եռ, որ իմ ձայնովս միացնեմ,
Ինչպէս Հայ բարդ բաղաձայններն իրարու,
Նոյնալէս Հայոց ցրուած սրտերն շատ հեռու.
Անկախ մայրն եմ Զայնաւորաց, ե՛ս Այրն եմ:

Ե. — Եղբայրութեան երազն եմ ես երջանիկ,
Բոլոր անհաշտ Բաղաձայններն համարիւն.
Կը հաշտեցնեմ ու կը վազեմ մշտրթուն:
«Ե» Քոյրս յաճախ տեղըս կ'անցնի, մ'ընդունիք:

Է. — Էակ մ'եմ ես քոյրն ամենուն, ոտքս սահին,
Լսկըզբնատառ ըլլալ երբեք չեմ ուզեր,
Յաճախ կ'երթաք գըրգռել Եէշին խոր յոյզեր,
Ինձմով գրեց Մեսրոպ անունն Անմահին:

Ը. — Ըլլալ չ'ըլլալ ընկերութեանց հոգն միակ,
Կ'արտայայտեմ, ըմբոստ ոգի մ'ունիմ ես,
Կըռուիմ, կիյնամ բառերու մէջ, անհաշտ, վէս,
Ընտանիքի սկզբնատառն եմ, սէր համակ:

ի.— Իմաստութիւնն եմ Ես, լոյսը մարդկութեան,
Դըպրոց, տաճար, մինչ իսկ երկինք աստղազարդ,
Չիս կը պաշտեն, առանց ինծի, դուք՝ էք զարդ,
Որ այսօր կաք՝ վաղը թօշնիք ծաղկի նման:

Ո.— ՈՍԿԵԴԱՐՆ Եմ, Ա. Թարգմանչաց եմ որդին,
Իմ ծոց կ'ապրին Սահակ Մեսրոպ և Սանունք,
Հայու մըտքին գրաւոր թոփչքն, հոգւոյն՝ խունկ,
Հայ փառքերու Գանձարա՞նն եմ, բայց իրըթին:

Կ.— Իիւսեմ պսակ իմ քոյրերուս հրաշալի,
Զըկայ բառ մը որ, ինձմով սոսկ ըսկըսի,
Վեցեակ քոյրերս, Հայ Մուսաներ պէս լոյսի,
Բաժնուեցան Հայ լեզուի Գանձն, որ փայլի:

Բ. ՏԵՍԱՐԱՆ

(Ի Վ— ի փոխուած քեմ կ'եղե)

Բայց «Կըրկնաւոր» դառնամ, կըլլամ վել անձայն,
Առաջին բառն, որ կը թըռչի շըրթներէս,
Չըքնա՛ղ Քոյրերս, փախէ՛ք, կըլլայ դո՛ու վըրէժ,
Որ Հայաստան Գերեզման մ'է, Աւեր սե

Եկէ՛ք Քոյրերս, ողջագուրուինք ու տօնենք,
Յիշատակն մեր խընկելի Հօր՝ Մեսրոպայ:
Շունչ, թե տալով սա՛ տառերուն անոպայ,
Որ «բաղաձայն» կը յորջորջուին, իսկ «կեա՞նք» մենք:

Ա.— Կեցցե՞ս Հիհն մենք քեզի հետ միաձայն,
Գաղափարաց տաճար կանգնենք հէք Հայուն,
Քաղաքա՛կըրթութեան զինւորն ենք աննկուն,
Հա՛պօն յառաջ, ՀԱՅՆ ալ ԱԶԳ է, մե՞նք՝ իր Զա՞յն:

Գ. ՏԵՍԱՐՈՒՆ

Ա.մէնքը.— (Ա. Մեսրոպի պատկերին շուրջ բոլորած)
Հընդետասան դարուց պըսակն վե՛հ ճակտիդ՝
Կը բոլորենք, ո՛վ ՀԱՅ ԱՆՄԱՀ, ՀԱՅ ՄԵՍԻԱ,
Օշականի մէջ թաղուած չե՛ս Հայորդիդ,
Ա.յլ մեր սըրտին՝ ՀԱՅ ԱԶԳՆ կոթո՛ղգ է անմահ:



¶¶ 2 100.

